

Թերթահայսեր (փաքլավա) : Ճարպ : Աղի ձուկ, քացախախառն աղցան : Վարունդ, կաղամբ, թրթնջուկ, ոսկեխնձոր, սմբուկ, սունկ, ձներեկ : Թարմ և քիչ եփած հաց, մահիկ (croissant) : Իւղոտ ձուկեր, ոստրէ, խեցեմորթ : Գետնախնձոր (երբ ստամոքսի թթուն շատցած է) : Զեփուած աղցաններ : Իւղոտ մսեր, ճագարի, սագի, բաղի, երէի միս, իւղոտ լեարդ, խաշած միս : Տապկուած կերակուրներ : Սալցաները, որոնք կը ծածկեն սնունդը և կ'արգիլեն մարսողական հոյզերուն աղցութիւնը :

Մասնաւոր դիտողութիւններ .— Կերակուրը լաւ մանրել բերնին մէջ, խնամքով ծամել : Բանջարեղէնի խիւսերը բուրե մաղէ անցընել : Քնքուշ միսեր ուտել : Լաւ եփել : Եփուած, այրած կարագ չգործածել : Համեմէ զգուշանալ : Երկար ատեն հայսապուր չուտել : Կեղևաղուրկ բանջարեղէն ուտել, աւելցնելով եփուած կերակուրներուն հիւթը : Կամաց կամաց վարժեցնել չեփուած սնունդներու : Յամրաբար հասնիլ քնական սնանումի եղանակին : Իբրև ըմպելի՝ մէկ գաւաթ ջուր, իսկ ճաշին կամ ճաշէն յետոյ 100–200 կրամ ծլարձակ դարիի խաշջուր : ԲԺ. Ե. ԳՐԴՈՅԵԱՆ

ՔԺԿԱՊԵՏ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Մայիս 25 ին Երևանի մէջ տօնուեցաւ Խ. Հայաստանի Պետ. Համալսարանի փրոֆեսէօր բժիշկ Վահան Արծրունիի բժշկական–գիտական գործունէութեան 45 ամեայ և գրական–հասարակական գործունէութեան 50 ամեայ յորելեանը :

Փրոֆ. Վ. Արծրունի ծնած է Նոր–Բայազիտ, 1860 ին : Բժիշկ վկայուած է Փարիզի Համալսարանէն 1885 ին : 1890 էն մինչև 1916 լնդհատաբար վարած է Թիֆլիսի թաղապետական և հիւանդանոցի բժիշկի պաշտօնը : Այդ ժամանակաշրջանին նուիրուած է նաև բժշկառողջապահական հասարակական աշխատանիքի, դասախոսելով Թիֆլիզի Ներսէսեան և այլ հայկական դպրոցներուն մէջ, հրատարակելով առողջապահական ժողովրդական բազմաթիւ յօդուածներ, գրքոյկներ (մոտ 27 հատ) և 1903 ին «Առողջապահիկ թերթ»ը : Եղած է Երևանի բժշկ . համալսարանի հիմնադիրներէն մէկը և 1921 էն ի վեր կը դասախոսէ իբրև մարդակազմութեան փրոֆեսէօր : Այս շրջանին հրատարակած է «Ռուս–Լատին–Հայ բժշկագիտական բառարան» մը և այժմ կը պատրաստէ հայերէն լեզուով 6 հատոր մարդակազմութեան դասագիրք մը :

Երևանի բժշկ . Համալսարանը այս անխոնջ և օգտակար գործունէութեան յիսնամեայ յորելեանն է որ կատարեց, որու առթիւ «Բուժանիք» իր շնորհաւորութիւնները կը ներկայացնէ յարգելի Յորելեարին :